

ատենը աշխարհքիս ամէն կողմը բնակեալ չեր, և հիմակուան զննութիւններն ալ ան տեղուանքը չեն եղած, ուր որ բազմամարդութիւն կար ջրհեղեղին ատենը, ինչպէս Ասիոյ մասը. հասաւան տեղուանք ուր որ մարդիկ ջրհեղեղին ետև գային բնակեցան. երրորդ շատ հաւանական է ըսելը, որ ջրհեղեղին դիպուածով ցամաքի ու ջրի փոխութիւնը ըլլալով, ուր ալ որ մարդիկ բնակեր էին, անոնք ալ հիմա ծովդարձած ըլլան, որով մեզի անծանօթ կը մնայ թէ արդեօք ան տեղուանքը մարդու ոսկոր կայ թէ չէ: Այսու ամենայնիւ վերջի ատեններս ասդիս անդին ձայն ելաւ՝ թէ ջրհեղեղեան հողերուն մէջ ալ գտուեր է մարդու ոսկոր, բայց հաւանական չերեցաւ:

՞ Ջրհեղեղեան հողերուն մէջ աշխատող հանքաբանը պէսք է լաւ հաւաքմունք ընէ որ և իցէ բրածոյ նիւթերու թէ բոյս եղեր է թէ կենդանի. ոսկորներուն մէջ շատ յարգի են կապոյտ գոյն ունեցող կտորուանքը որ գոհարի պէս կը բանուին ու գոճազմ կամ պերողակն՝ կ'ըսուին. խիճերուն մէջն ալ անոնք որ կարգէ գուրս ծանրութիւն մը ունին, կը ցուցընեն թէ հոն տեղուանքը աեսակ մը հանք պիտի ըլլայ:

՞ Ջրհեղեղեան հողերը աշխարհքիս ամէն կողմը կը գտուին թէ դաշտային և թէ բարձր երկիրներ. լեռներու մօտ աւելի թանձր են, իսկ դաշտային տեղուանք քիչ խոր ու անհաւասար խաւեր կը ձեանան՝ բուսական հողին տակը, որուն հետ շատ անգամ խաւանուած կ'ըլլան, երբեմն ալ բոլորովին անոր տեղը կը բռնեն:

Ին երկիրներն որ ջրհեղեղեան հողով ծածկուած են բոլորովին անբեր կ'ըլլան. վասն զի կաւ ու կիր ըլլալով մէջերնին՝ ջուր չեն բռներ ու մննդարար նիւթ չգտուիր: Խւրոսայի մէջ անբեր երկրին կէս մասը ջրհեղեղեան հողէն է. աւելի գէշն ալ աս է որ շատ

անգամ անցողական ու երկրորդական հողով ծածկուած դաշտերուն վրայ տարածուած ըլլալով՝ զանոնք ալ անբեր կ'ընէ, որ իրենք իրենց մնալով շատ սլրդաբեր կրնային ըլլալ:

Կաւի հետ խաւնուած ջրհեղեղեան հողը, և մանաւանդ աս հողը ձեւացընող աւազն ու խիճը՝ եթէ զանգուած ըլլան ու պինդ խաւ մը ձեւացընեն ջուրը աւելի կը պահէ, ու երկիրը բոլորովին անբեր չըլլար. բայց աս բանս քիչ անգամ կը պատահի, և աւելի այզիի ու անտառ տնկելու կը յարմարի, ողոնց արմատը խորերն իջնելով իրենց մնուն դը կը գտնեն՝ ջրհեղեղեան հողին տակ եղած խաւին մէջէն:

### ՏՆՏԵՍԼԱԿԱՆ



Կաթե որդուաւ: Հորբուշի օգոստաւ:

ՄԻՒԾ խաշելու առեն երեսի փրփուրը (քե. ֆը) առնելէն ետև մէջը աղ ձգելէն առաջ, մէջէն ուղածիդ չափ արգանակ (մափ ջուր) գուրս հանէ շերեփով մը ան եռացած արգանակէն. ու հանածիդ մէջը անոր կրկինին չափ կաթ լեցուր, ու համաւալու չափով ալ շաբար դիր մէջը ու դրգալով մը լաւ մը խաւնէ. որով կ'ըլլայ մէկ ըմակելիք մը շատ առողջարար տկար կուրծք ունեցողներուն համար և համեզ:

ԱՐԳՈՒԱՅԻՆ (Հ. Չ. Զ. Ա. Բ.) ԴԵՂԻ ԳՈՅՆ ՊԱԼ- ԷՐԵՎԱՆ:

ԵՐԵՐՈՐ միսը կը խաշես, տգեղ Ճերմկութիւն մը կ'ունենայ արգանակը. ասոր գեղեցիկ գեղին գոյն մը տալու համար կ'առնեն սոխ մը ու կրակի վրայ կը կարմրցընեն ինչուան որ սոխը գեղին մութ գոյն մը առնէ. ու միսը խաշելու սկսելէն ետքը կէս այրած սոխը մէջը կը ձգեն. և քանի մը վայրկենի մէջ արգանակը գոյնը գեղինի կը փոխէ: — Այսպէս կէս այրած սոխը արգանակին լաւ տեսք ու համեռ տայ:

